

# Ս. ՅԱՎՈՒԻ ՆԵՐՍԷՆ

## Ե Կ Ե Ղ Ե Ռ Ա Կ Ա Ն Թ — Բ Ե Մ Ա Կ Ա Ն Թ

● Կիր. 4 Յուլիս.— Բարեկենդան Ս. Լուսարքի պահագ: Ս. Գատարազը ժառանգուեցաւ ի Ս. Գարուսիին, Ս. Լուսարքիէ կէկէղեցիին մէջ: Ժամարարն էր Արթ. Տ. Կարապետ ԲՆԵՅ. Անգրէտեանն:

● Ուր. 9 Յուլիս.— Նախատեսակին ի Ս. Գաւկոս նախագանցեց Գերշ. Տ. Նորայր եպօ:

● Շր. 10 Յուլիս.— Գիւտ Նշխարաց Ս. Լորսի մերոյ Գրիգորի Լուսարքիին: Ս. Գատարազը ժառանգուեցաւ Մայր Տաճարի Ս. Մակարայ ժառանգին մէջ, ուր ըստ օւսանդութեան Քաղաւով է Ս. Լուսարքի ժառանգը: Ժամարարն էր Լոզլ. Տ. Վաչէ Արք. Իգնատիսեանն:

● Կիր. 11 Յուլիս.— Ս. Գատարազը ժառանգուեցաւ ի Ս. Գարուսիին, Ս. Լուսարքիէ կէկէղեցիին մէջ: Ժամարարն էր Լոզլ. Տ. Վաղարշ Արք. Խաչատուրեանն:

● Գլ. 14 Յուլիս.— Քարգմանչաց նախատեսակը նախորդանորայն պաշտուեցաւ ի Ս. Գաւկոս, նախագանձութեամբ Լուսարաբապետ Գերշ. Տ. Լայրիկ Արքեպօս:

● Եւ. 15 Յուլիս.— Ս. Քարգմանչաց վարդապետացն Արտակսիանի եւ Մեսրոպի (Տճմ ազգային): Ըստ սովորութեան, Մայր Տաճարի Աւագ Սէպանին վրայ պատարագեց եւ շարուեց Ս. Քարգմանչաց Երկր. Վարժարանի Տեսուչ՝ Լոզլ. Տ. Կէրեղ Վրշ. Գարեկեան, բնարան օւսնեայով ճՄԻ կրկնչիբ, հօտ փառքիկ, զի Տաճեցաւ հայր ձեր տալ ձեզ զարթալութիւնն (Ղուկ. ԺԲ, 32). առ ըստ թէ Քարգմանիչ վարդապետները Ս. Լոզլիով ներշնչուլ ժառղեք էին, որոնք կրցան փրկել իրենց ժողովուրդը կրթմանման եւ ձուլման վտանգէն: Ս. Գատարազէն ետք կատարուեցաւ Նոգեճոնգոսեանն պաշտան՝ Լայ ժառի կատակաւոր ժպնեբոս Լոյկիներուն համար, նախագանձութեամբ Լուսարաբապետ Գերշ. Տ. Լայրիկ Արքեպօս:

● Շր. 17 Յուլիս.— Նախագանձակին ի Ս. Գաւկոս նախագանցեց Գերշ. Տ. Սուրբն Արքեպօս:

● Կիր. 18 Յուլիս.— Գիւտ Տփոյ Ս. Աստուածածնի: Ս. Գատարազը ժառանգուեցաւ Գեթեմանիին Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ, Տիրամօր Ս. Գեղեղմանին վրայ: Ժամարարն էր Լոզլ. Տ. Կիրեղ Վրշ. Գարեկեան: Երթուղարթի Քաճօրեանին նախագանցեց Գերշ. Տ. Սուրբն Արքեպօս:

● Ուր. 23 Յուլիս.— Նախատեսակին ի Ս. Գաւկոս նախագանցեց Լուսարաբապետ Գերշ. Տ. Լայրիկ Արքեպօս:

● Շր. 24 Յուլիս.— Ս. երկուստամ քառակնոցն Գրիստոսի եւ Պոզոսի երեքտասաներոյ աստեղնոյն: Ս. Գատարազը ժառանգուեցաւ Մայր Տաճարի Ս. Պոզոս վերնամասրան մէջ: Ժամարարն էր Լոզլ. Տ. Արշակ Արք. Խաչատուրեանն:

● Կիր. 25 Յուլիս.— Բարեկենդան Վարդավառի պահագ: Ս. Գատարազը ժառանգուեցաւ ի Ս. Գարուսիին, Ս. Լուսարքիէ կէկէղեցիին մէջ: Ժամարարն էր Լոզլ. Տ. Վահան Արք. Քաճօրեանն:

● Ուր. 30 Յուլիս.— Նախատեսակը պաշտուեցաւ Մայր Տաճարին կից՝ Ս. Էջմիածնի մասրան մէջ: Լանդիսագանցան էր Գերշ. Տ. Լայրիկ Արքեպօս. Ե Ապօ կատարուեցաւ Սարգիսազգայն կոյճման արտարուութեան, նախորդակալութեամբ Ամեն. Գատարազ Ս. Լորս:

● Շր. 31 Յուլիս.— Յիշատակ Տապանակին: Ս. Գատարազը ժառանգուեցաւ Մայր Տաճարին կից՝ Ս. Էջմիածնի մասրան մէջ: Ժամարարն էր Լոզլ. Տ. Գեորգ Վրշ. Նազարեան: Ամեն. Գատարազ Ս. Լայրը կատարեց Սարգիսազգայն ձեռնադրութիւն:

— Այլակերպութեան մեծանշանչոս նախտեսակը պաշտուեցաւ Մայր Տաճարին մէջ, նախագանձութեամբ Ամեն. Գատարազ Ս. Լորս: Ժամեղուութեան ընթացքին, Ամեն. Գատարազ Ս. Լայրը ուրբ կրկնու արտուութիւն տուաւ ժառ. Վարժարանի ջոնամեայ ընթացքը բոլորած Տրք. Պոզոս Կերակոսեանի, Քորոս Մկրտիչեանի, Գարուսիին Միսեանի եւ Մանուէլ Մարթագէլեանի: Ապօ կատարուեցաւ Տեսանեղոյր Գանակալութեան (որ ըստ օւսանդութեան Այլակերպութեան տօնին թարգմանով է Աթոն) նախորդութիւն, որով իտք ջոնանտայկան կոյճման արտարուութիւն:

— Երկկնոցէմէն, Մայր Տաճարին մէջ պաշտուեցան ճեկեցեճի եւ Լսկման կարգեր: Լանդիսագանցան էր Գերշ. Տ. Նորայր եպօ:

## Պ Ա Շ Տ Օ Ն Ա Կ Ա Ն Թ

● Կիր. 4 Յուլիս.— Կէտօրէ կողք Ժամբ Եմին, Ամերիկայի Միացեալ Նահանգաց Անկախութեան 180-րդ տարեկանին առթիւ, Ամերիկան Ընդհ. Հիւպատոսարանի մէջ տրուած ընդունելութեան ներկայ գտնուեցաւ Ամեն. Գատարազ Ս. Լայրը: Ընկերակցութեամբ Լուսարաբապետ Գերշ. Տ. Լայրիկ Արքեպօսի եւ Տիր Կարակոս Էնդլեանի:

● Գլ. 33 Յուլիս.— Կէտօրէ կողք, վաղուան ժրբանական Յեղափոխութեան 170-րդ տարեկանին առթիւ, Պրանսական Ընդհ. Հիւպատոսան կողմէ Ապօպատար պանդոնի մէջ տրուած ընդունելութեան ներկայ գտնուեցաւ Ամեն. Գատարազ Ս. Լայրը:

ընկերակցութեամբ Լուսարարական Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս.ի եւ Տիար Կարպիտ Հինդլեանի:

● Գիր. 18 Յուլիս.— Երեկոյեան Ժամը 6-ին, Սպանիոյ ազգային տօնին առիթով, Սպանական Ընդհ. Հիւպատոսարանի մէջ արուած ընդունելութեան ներկայ զանուեցաւ Լուսարարական Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս., ընկերակցութեամբ Աւագ-Քարզման Հոգշ. Տ. Գէորգ Վրդ. Նազարեանի եւ Տիար Կարպիտ Հինդլեանի:

● Գշ. 21 Յուլիս.— Երեկոյեան Ժամը 6-ին,

Գեւորդայի Անկախութեան 128-րդ տարեդարձին առիթով, Գեւորդական Ընդհ. Հիւպատոսարանի մէջ արուած ընդունելութեան ներկայ զանուեցաւ Լուսարարական Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս., ընկերակցութեամբ Տիար Կարպիտ Հինդլեանի:

● Ուր. 30 Յուլիս.— Գեւորդական Ընդհ. Հիւպատոս Գրն. Մարտէշ Տիարբէ, ջաղաքէն պաշտօնով մեկնելուն առիթով, չբաժնէակ այցելութեան եկաւ Ամեն. Պատրիարք Ս. Հօր:

Հ Ա Ն Գ Ի Ս Տ  
Տ Ի Ր Ա Մ Ա Յ Ր Ա Ր Ո Ւ Ս Ե Ա Կ Պ Ա Տ Ո Ւ Է Ր Ե Ա Ն Է Ր  
(1907 — 1965)

Կարն հիւանդութեան մը ետք, ի Հալէպի իր բնակարանին մէջ 1965-ին մահկանացուն կնքեց Տիրամայր Արուսեակ Պատուէրեան, մայրը՝ Միաբանութեան երիտասարդ անդամներէն Հոգշ. Տ. Կոմիաս Արքեպս. Պատուէրեանի:

Համգուցեալը բնիկ Այնթապցի, ծնած էր 1907-ին եւ տարագրութեան ու ջարդի սարսափներէն մագապուած ազատած՝ իր ծնողքին եւ ընտանիքին հետ հազիւ կրցած էր ապաստան գտնել Հալէպ, ուր եւ ամուսնացած էր 1922-ին: Ան կազմած էր երջանիկ բոյն մը,՝ եկեղեցասիրութեան եւ ազգային ոգիի մթնոլորտով ալի: Եւ Կոմիաս մայր մըն էր, յաւանդապետ եւ իր զաւակներուն բարօրութեամբը միշտ մտածող:

1942-ին ամժամանակ կերպով կը կորսնցնէ իր ամուսինը, իսկ 1963-ին տխուր արկածի մը գոհ կ'ըլլայ իր երիտասարդ դուստրը:

Յաջորդակամ այս ցաւայի կորուստները զինք կը ցնցեն Փիզիքայէտ, եւ պատճառ կ'ըլլան որ բազմիցս հիւանդանայ, միշտ մնայով սակայն հոգեպետ արի եւ իր հաւատքին մէջ հաստատ, սոսն գլխաւորը եւ մայրը:

Երկնային հանգիստ իր հոգիին եւ Աստուծոյ մխիթարութիւնը՝ իր պարագաներուն: